

Տարօնի գուտառը, հնո՞ւ չինելու համար նոր պըտկաւորող իր մասկութեան առաջին կազմածը: Մեր անդրանիկ, մենաւոր ու հանճարային մանկութիւնը, Տարօնի հովոցներուն ու զաշտագեղ ձմերոցներուն մէջէն պուտ պուտ, հիւլէ հիւլէ քաղելով ինչ որ աւելի յետոյ պիտի կոշով մէր հոգին, այս ինքնամսահ, դրեմէ աննահանջ հայրաթիւնը Մուշին ու Սասունին, որոնք զարերով կրուցան աւշխարհախուռա բանակներու զէմ, զէմը մանաւանդ հայրենաքանդ սերոներուն ու մինչեւ երէկ, մինչեւ Տարագորութիւն՝ նշանախեց մը բան չէին զիշած զերութեան, օտարացման առանձներուն, խօսելով երկու հազար տարուան կոչկոռը, ժանգը պահող լեզու մը, բայց մանա-

ւանդ միակոտոր աղամանի մը պէս պաշտպանելով ինչ որ Հուսաւորիչ մը զրած ըլլալու էր անոնց ներսը, երբ չորիներու քամակէն իջնելով տաճառներու հիմնը կը փորէր անոնց հողիուն ու հոգիներուն ներսը: Տարօնի աշխա՛րհ, այսոր բառ ես զուն, գուցէ աւելի տժգյուն քան նիսն ու Բարիկը, մը տղոց բերնին:

Հէքեա՞թ:

Ո՞վ գիտէ:

Գիրքերը այսպէս կը պատմեն Սահակ Պարթիկ ամէնէն զօրաւոր տարիները, որոնք նոյնն են մեր ամէնուն մէջ: Անոր հոգին կը յօրինուի Սամայ լեռներէն:

8. ՕՇԱԿԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՏԵՍԻՒԼ ԴՐ

Ս. ՍԱՀԱԿԻ ՊԱՐԹԵԿԻ

—♦♦♦—

Ու տեսիլք էր . . . :

Խորհուրդին մէջ վեհարանին,

Ժանանակը մըսեր էր խորն իր մըրափին.

Եւ արծաթեայ երկու զահեր, մըրութեան մէջ

Կը մաղին սըմոյն ըողէր:

Ու որմերուն վարագոյրին կըտաւը գորէ

Լըրութեան մէջ կը թօթափէ մըրութիւնը իր ծալիերուն:

Եւ յովազի զոյգ մը մորթե՞ սիւներն ի վար

Ցեսին նըշխար իր արքենի արքայասպաս զերդաստանին:

Մազաղարի դէզի մ'առջեւ, ուր փետուրէ գրիչ մը նին

Խըղնմըտանէի հայրի մը պէս

Հսուներին մէջ կը սըլախուի,

Վաստակաբեկ հայրապետը որմերէն դուրս.

Իր նայուածին տուած քեւերն իր նոգիին,

Ս.նիւնն ի վար ժամանակին

Լ.ու կընկըղմի . . . :

Մազաղարեայ իր նընամոյն դէմին վըրայ,

Ուր առապամոն իր պատմութիւնն է մեհնագրած,

Հսուներն ու ըող,

Կը դրդըրդան նովին ներքին երազանմէն:

Եւ կը պարզուի իր աչերուն,

digitised by

Ժամանակի արհիւնագիր մատեանին մէջ
Խորհուրդն անլոյծ ապագայի:
Ու կը քըսի իրեն տեսնել ժամանակի անհորիզոն
Ուղիներուն վրայ երկար,
Գիրին լոյսով, զովիք գիրին, յաղբեգող ցեղը հայկազանց,
Լոյսին սիրոն, ու լոյսին դէմ
Այրող թեւեն իր զաղփաղփռն:

Եւ կը քըսի իրեն տեսնել
Ժամանակի ուղիներուն վրայ տրտում,
Մեր պատմութեան բորբ դարերուն ուսին վրայ,
Հանգոյն ուխտի տապանակին,
Մատեանը սուրբ,
Ցեղին լեզուն, ցեղին հոգին խորս իր ալին զանձարանած՝
Կ'երքայ սրբուել խաւարին մէջ ճակատագրին,
Արեւերը անմահ լոյսին,
Միշիք, ոտիք, ու հաւատին . . .
Եւ անցեալէն այրիացած, ծարաւանիս բազմութիւններ,
Դարերու հոծ ուլիքն մէջէն,
Իր ակունքին կ'երքան առնել չուր կենդանի,
Եւ արեւէն փառն իր ոսկի,
Դարէ ի դար, յաւերժաբար,
Կը բարմանայ
Վերընձիւղող վարդը կարմիր իր հաւատին,
Երզը հըզօր, ամէն օր նոր, ամէն օր մեծ
Իր անցեալին:

Ու զիրը սուրբ, ունչ աստուածեան,
Ժամանակի եղծումէն զերծ, կը բաժխրսի յաւերժաբար
Սերունդներու,
Յաւերժաբար, մեր հոգիին ու մեր հողին
Դաւակութեանն իբրև աղբիւ . . . :

Եւ գեռ նեռուն.
— Տեսիք է այս, վեհարանին մէջ այգըւող —
Ծովակի մը կապարածոյ եզերն ի վեր
Ուր ժայռերը կ'իշիւն ծովուն,
Երազ մը մեծ, երազ մը խոր, երազ մ'անեղ
Մոնազէ մը — նարեկացին —
Ու այդ ունչին, կը խառնէ մեղն իր հաննարին,
Եւ կրակէ բառերուն մէջ,
Մեր էտքեան հալած ոսկին.
Քանդակիերզ Աստուածն անհուն մեր հայերուն,

Աստուածային հուրիմ վրայ
ձեններելով իր մեծ հոգին:

Անդին ուրիշ լընի մ'եզեր,
Դդեակի մը որմերէն ներ,
Հոգեսալիդ սիրս մ'ադամանդ,
Մեր տառապող, ա'լ որբացած լեզուին վրայ
Կը տարածէ, արուեստանիւս պատմո նանը
Իր հոգիին.
Եւ անոր խոնջ երակներուն մէջ կը քորէ
Մաքուր արծարն իր յոյզերուն:

Եւ դեռ ուրիշ քանի՛ հոյլեր
Քանի՛ խումբեր “ընժիրներու,,
Մեր պատմոքեան մըրրկայոյզ զիւերուան մէջ.
Իրեւ անմեռ խարոյկ յայսի,
Պիտի պարպէն
Հայ արուեստին ու հաւատին մեղրով շաղուած
Սափորները իրենց հոգւոյն:
• • • • • • • • • • • • •

Եւ կը քըսի իրեն տեսնել
Ու դարերը կը կամարուին
Պատմոքեան մեծ ճամբուն վրայ
Կարծես փառի կոթողներ պերն
Նահատակուող զարմին առչեւ,
Որ իր խոնջած ուսին վրայ
Կը տանի զիւրին աստուածաւոնչ
Ցօղուած ցեղին արցունքներով:

Ապագայի սլրտագրաւ պատկերին դէմ
Կը յուզուի սիրսն աստուածարեալ
Հայրապէտին.
Եւ կը զարբնու իր տեսիլի յայտնութենէն:
Ապագայի շարժանկարն
Արդէն ջնջուած է իր միտքէն,
Մինչ իր գիւուն՝ մեղմ ծածանող կանքեղին մէջ,
Կը նեծկըրտայ
Մարմըրուն բոցը պատրոյզին,
Պարքեւազուն սուրբ հայրապէտն
Վեհարանի լրուոքեան մէջ
Մազաղարին վրայ ծրուած
Կը քարզմանէ . . . :